



# ԲԱԶՄԱՎԷՊ

ԺԹ ՏԱՐԻ, ԹԻԻ 7

1861

ՅՈՒԼԻՍ 1

ԱՌԱԿԱԽՕՍ ՍԵՐՈՎԲԷՆ (Տես երես 161)

ԺԳ

Դիտողութիւն :

Վախճանագ խօսակցութեան մէջ ըստ Տրաշախճներէս շատերը, որոնք զբեզ զարմացուցին, գտան և ստուգեցին բրուսիացի Վիկոզայոս Կոպեռնիկոսը, որ 1473 էն ինչուան 1543 տարին ապրեցաւ, Իսահակ Վիւզըն անգղիացին, և Վախճանոս Վախճի իտալացին : Իայց ինչպէս այսչափ Տրաշախճներ կրցան ճանչնալու . ամէն աչքերնուն տակ ինկած առարկաներուն ուշ դնելով, մինչև ամենէն չնչին ու սովորական բաներու ալ :

Վախճանոս Վախճի, որ 1564<sup>ն</sup> ծննաւ ՚ի Բիզա, 19 տարեկան եղած ատենը, օր մը եկեղեցւոյն մէջ կը սպասէր պատարագ տեսնալու . անդիէն լուսարարն եկաւ, ու կախուած կանթեղ մը վար իջեցընելով՝ ճրագ մը վառեց ու կանթեղը նորէն վեր հանեց, որ առած շարժունքէն սկսաւ ասդին անդին տա-

տանիլ : Հոն գտնուողներէն մէկը չեղաւ որ աս բանս դիտէ . բայց Վախճանոս աղէկ մը ուշ դնելով, տեսաւ որ կանթեղը կանոնաւոր կերպով մը կը շարժէր : Ըսկէ գուշակեց որ ծանրոց մը շարժելով ժամանակը կրնար չափուիլ . և այսպէսով հնարեց ճօճանակը, զոր մեծ ժամացոյցներու վրայ կը տեսնաք . և անանկ ճարտարութեամբ շինեց այս գործիքս, որ մինչև մանր րոպէներն անգամ կրնան ճշդիւ համրուիլ :

Ինքը եղաւ որ հեռագէտն երկնից կամարը դարձընելով գտաւ Երևակին արբանեակները, որոնք շատ կ'օգնեն նաւաստիներուն՝ գիտնալու համար թէ ինչպէս պէտք է ղեկավարել մեծ ծովերու մէջ, և ցրցուց հմտութեամբ ու հաստատութեամբ երկրիս արևուն վրայ դառնալը :

Մեռաւ Վախճանոս 1642<sup>ն</sup>, և հոյն տարին ծնաւ Իսահակ Վիւզըն : Ըսկայ գիշեր մը սլաքտեղը քուն ըլլալու ատեն, հասուն ինձոր մը ձգէն փրթելով՝ գլխուն վրայ ինկաւ : Սաստիկ ցուէն

խեղճը վեր ցաթկեց ու կամացուկ մը հարուածին տեղը շփելով, աչուրները վեր առաւ ու նայեցաւ լուսնին որ կը շողար, և ըսաւ ինքնիրեն. հապա ելե՛ք ինչորին րեղ լուսինը էյնար գլխոսս վրայ :

Այս մտածութիւնս ուրիշ մը կատակի համար կրնար ըսել. բայց Վիւզըն սկսաւ խորհիլ թէ արդեօք ինչպէս որ մարմինները երկրիս վրայ իյնալու բերում մը ունին, կրնայ ըլլալ որ լուսինն ալ մեր երկրագնտէս ձգուի, ու բոլոր մոլորակներն ալ արևէն : Այլ տեսաւ որ ստոյգ էր իր մտածութիւնը. և այս չգողութեան կամ ծանրողութեան օրէնքովը, որով բոլոր մեծ մարմինները զիրար կը քաշեն, աստղներուն ընթացքն հաշուելու կերպը գտաւ :

Վանի կանթեղներ շարժեր էին, սրչափ խնձորներ ինկեր էին, Վալիլէուսի և Վիւզընի այս հրաշալի գիւտերս գտնենէն առաջ՝ այս չնչին դիպուածներով :

Ուրիշ անգամ մ'ալ տեսաւ Վիւզըն պզտի տղայ մը, որ եղէգով մը ջրի մէջ օձաւ փրփրեցընելով, պղպջակ մը կ'առնէր ու փշելով գնտեր կը ձևացընէր մէկ մէկէ մեծ ու թեթեւ առաւել կամ նըւազ : Տղան իր խաղին զբաղած՝ բանի մը չէր նայէր. բայց Վիւզընի աչքը զարկաւ այն պղպջակներուն վրայի գեղեցիկ գոյները, որոնք ծիրանի գօտուոյն նման կը փայլէին, ու ասկէ հանեց որ լոյսը նուրբ մարմին ըլլալովն հանդերձ կրնար լուծուիլ : Արկին և կրկին փորձեր ըրաւ, տեսաւ որ յիրաւի այն պղպջակներուն մէջ եօթը նախնական գոյներ կան, որք են մանուշակագոյն, երկնագոյն, կապոյտ, կանաչ, դեղին, նարնջագոյն ու կարմիր : Վու ալ թէ որ բիւրեղի մը մէջէն նայելու ըլլաս, որ շիշի մը խցանին կամ գոհարի մը պէս անկիւնաւոր ըլլայ, կրնաս բոլոր այս գոյներս նշմարել. նոյնպէս մրրկէ մը վերջը երբ արևը բացուելով ամպերուն վրայ լոյսը կը զարնէ ու քեզի կը նկարէ ծիրանի գօտին, կամ ջրոց հոսանքի մը վրայ կը ցօլայ՝ կը տեսնես աս գոյները : Աստայնմ որ մարմին մը այս կամ այն գոյնը

ունենայ, կ'ըսուի թէ կապոյտ է, լեզակի կամ նարնջի գոյն ունի, և այլն : Այն մարմինները որ լուսոյ բոլոր ճառագայթներն աչքերնուս կը ցոլացընեն՝ կ'ըսուին սպիտակք. իսկ անոնք որ բոլոր կը ծծեն՝ կը կոչուին սեւաք :

Վիւզըն 22 տարեկան եղած ատենը շատ հարկաւոր գիւտեր հնարած էր : Հարցուց մէկն իրեն թէ ինչպէս կրցար այդպիսի բարակ բաներ ճարտարել. պատասխանեց. Վիշէր ցորէի ճրածելով :

Ս'վ սիրելի պատանեակ, որ և իցէ գիւտ մը հնարելու մի միայն ճամբան աս է. ամէն աչքի տակ ինկած բաները զննել :

Բայց պիտի ըսես. Ստրաբոն ըլլալ չէ՞ որդեր. աշխարհիս և լուսաւորաց կանոնները գողալէլ ի՞՞՞՞ Բանս չէ. Ես ի՞՞՞՞ գործաբոս զբաղած, ի՞նչ նայի՞մ որ արդարութեամբ վաստընի՞մ ու շախմատ աղբոսսս ունենամ :

Սակայն, հաւատա՛, դիտողութիւնը քու գործքերուդ մէջ շատ կ'օգնէ քեզի : Աիրակոս տնպահն օր մը շտեմարանը մտնալով, տեսաւ որ անբաւ ճանաչիկներ ցորենի կոյտին չորս կողմը կը թռչտէին, ու ըսաւ ինքն իրեն. Նշան է որ ցորենը կ'ապակնի : Ուստի շուտով մը ձեռք զարկաւ ցորենը վեր վար խառնելու, և այսպէս կրցաւ խալըսել վերահաս վտանգէն :

( ) գոստինոս երբ գիշերները կը պըտրտի, թէ որ տեսնէ որ փեղջյրը և գաւազանը թաց են, կ'իմանայ որ օդը խոնաւ է, տունը կը քաշուի և ազատ կը մնայ ցրտառութենէ և յօգացաւութենէ :

Սարկոս կալուածատէրը տեսնալով որ ծիծառները տեղէ տեղ կ'երթան, մեղունները փեթակնին փակուեր, սաբդերն ու կարիճները դուրս ելեր են, ճանձերը կատաղաբար կը խայթեն, կատունները մազերնին կը լզեն, թռչունները բուներնին կ'ամբիփոխին ու փետուրնին կը մաքրեն, աղը թրջեր ու դուռը դժուարաւ կը գոցուի, գուշակեց որ սաստիկ անձրև մը պիտի տեղայ. մէկէն աճապարեց իր խոտն հնձելու և

ներս առնելու . իսկ ուրիշները այս նը-  
շաններուն չնայելով , խոտերնին փձա-  
ցուցին :

Տարիներ առաջ Վրիգորը տեսնալով  
մետաքսին հետզհետէ պակսիլը , խել  
մը թթենիներ տնկեց : Իր հայրը հա-  
զիւ տարին հարիւր սէոտի եկամուտ մը  
ձգեր էր իրեն , իսկ ինքը հիմա 12,000  
լէրայի հասոյթ ունի :

Ասկախօս Սերովբէն կ'ուզէր գեղի  
մը մէջ գործարան մը բանալ . բայց նայե-  
ցաւ որ փողոցներն ազտեղի ու երե-  
սէ ձգուած էին , տղաքը քոսոտ , հինգ  
զինետուն , ճամբան մուրացկաններ , լե-  
ցուն հասարակաց պտրտելու տեղուանք ,  
բնակիչներն երկուշաբթի օրը իրենք  
զիրենք կերուխումի տուած՝ ծուխ կը  
քաշէին , լոք կը խաղային : Բսաւ Սե-  
րովբէն . Բայ տեղս ինձի համար չէ . և  
գնաց ուրիշ երկիր մը՝ ճարտարութեան  
հարստութիւնն ալ հետը տանելով :

Պետրիկն ու Ռուբէնը հօրերնէն  
դաշտը խրկուեր էին աշխատողներուն  
վրայ աչք ունենալու համար : Երբոր  
դարձան հարցուց հայրը Պետրիկին .

— Ի՞նչդէս . հնչեցին Բոլոր արար : —  
Չեմ գիտեր :

— Երբեք հասոն էր : — Չնայեցայ :

— Օտեր վարձոտրին ջերմը անցաւ : —  
Չեմ գիտեր հի-տնդ ըլլաւ :

— ( ) Դը Բնչ էր խոստանայ : — Չեմ  
հասկնար :

Ինգհակառակն Ռուբէն որ շատ մը  
հնձող վարձեր էր , ըսաւ որ ցորենը լաւ  
ատոբացեալ չէր , ու ան պատճառաւ  
լաւ կ'ըլլայ շուտով ծախել կամ աղալու  
տալ . և թէ լսեր էր դրացիներէն որ  
բերքերնին նուազ ելեր էր , անոր հա-  
մար յոյս ունէր որ իրենց ունեցածը ա-  
ղէկ գին ընէ . և թէ պտուղները քա-  
ղիլ տալով շուկան ծախելու խաւրեր  
էր , որոնցմէ ընտրանօք կողով մը լեցու-  
ցած ծերուկ վարձուորին ընծայ տարեր  
էր , որն որ բիւր օրհնութիւններով  
լեցուցեր էր զինքը : Ի՞նչ տղաց հօրեղ-  
բայրը հոնտեղ գտնուելով Ռուբէն շաբ-  
ապուրաց է , ըսաւ . կ'ուզեմ զինքը բռն  
տանել : Ար դրաւ զինքը իր մէկ վաճա-

ւանոցին մէջ , որ խիստ աղէկ կարգի  
գրուած էր . հոն հարկաւոր բաները  
սորվելէն վերջը , զինքը վաճառանոցին  
գլուխ կարգեց ու քանի մը տարիէն բո-  
լորովին իրեն թողուց նոյն վաճառանո-  
ցը : Բայ Ռուբէն հիմա խիստ կար-  
գաւորեալ վաճառական մըն է :

Իսկ Պետրիկը . կ'երթար միշտ սա-  
ռած լճակի մը վրայ սուլելով ու ցաթ-  
կըռտելով ժամանակը պարապ անցընե-  
լու . բայց անգամ մը ուշ չգնելով որ  
ցուրտը սկսեր էր մեղմանալ և սառը  
ձաթ ոտիլ , առաջ գնաց լճակին վրայ որ  
պատռելով զինքը կուլ տուաւ : Ինչդ  
պատանեակ :

ԺԳ

### Քրիստապիտր Գոյումպուս :

Վիտտուլութիւնն եղաւ որ Վրիտաւա-  
փոր Վոլումպուսի միտքը արթնցուց նոր  
աշխարհք գտնալու :

Սեր բնակած երկրին մակերևոյթն  
է 37,000,000 քառակուսի մղոն , որուն  
13<sup>ե</sup> ցամաքն ու մնացածը ծովը զրուած  
է : Հիները այս ցամաքին՝ այսինքն Բ-  
սիոյ , Բիբիկէի և Լաբուայի մէկ մա-  
սը միայն կը ճանչնային . որ է ըսել հա-  
զիւ չորրորդ մասը :

Վրիտաւափոր Վոլումպուս՝ ազգաւ ի-  
տալացի , ծնաւ 1441<sup>ն</sup> Ղենուլայի մօտ  
Վոկոյեղոյ գեղը , աղքատ ծնողքէ .  
բայց զիտնալով որ լաւագոյն հարստու-  
թիւնն ուսեալ ըլլան է , ինքզինքը բո-  
լորովին սորվելու տուաւ , և ոչ միայն իր  
դասերէն օգուտ քաղելու կը ջանար ,  
այլ և ամէն տեսած ու լսած բանէն խոր-  
հրդածութիւն ընելով : Ինչհարին  
բան է , ով պատանեակ , որ մեր վար-  
ժապետները մեզի ամենայն ինչ բացա-  
տրեն . իրենք միայն սորվելու կերպը կը  
ցուցընեն , և յառաջագիմութիւն ընե-  
լու համար պէտք է որ ամէն մեզի ը-  
սածներնուն լաւ ուշ դնենք , և ինչուան  
որ աղէկ չըմբռնենք՝ գոհ չըլլանք :

Վոլումպուս լսեց իր վարժապետներէն

կամ գրքի մը մէջ կարգաց որ երկիրս  
 կըր է . Ուրեմն , ըսաւ , ինչպէս որ աս  
 հողմն Բնախո-Նիւն հայ , պէտք է որ մ-ս  
 հողմն ալ ըլլայ : Ասեց որ կողմնացոյցն ա-  
 սեղ մըն է որ միշտ դէպ 'ի հիւսիս կը  
 նայի . Ուրեմն , հետեւեցուց , որչափ որ ծու-  
 վան Բայը ելլեմ , միշտ պիտի հարեմամ ճանչ-  
 նալ ինչպէս որ ուղղելու էեպք : Արեւմտ  
 րեմն հեռաւոր ճամբորդութիւններու յան-  
 րբէիւ , եւ երբիս նըր ըլլալը պիտի հարե-  
 նամ շրջան մը ընել : Այ՛ մէկ ազգականը  
 ծառի մը բուն ցըցուց իրեն որ մըրկէն  
 ծովեզերք քշուեր էր եւ մեր ունեցած  
 ծառերուն կոճղէն բոլորովին տարբեր  
 էր : Ուրեմն , վրայ բերաւ , հան ուրիշ աշ-  
 խարհներ ալ ուրիշ անասուններով , եւ հաս-  
 նականաբար նոր ճարտիքներ :

Այս եւ ասոնց նման ուրիշ բարակ  
 խորհրդածութիւններով , հաստատեց  
 որ օտար աշխարհքներ պիտի ըլլան , եւ  
 միտքը դրաւ երթալ փնտռել : Բայց  
 ինչպէս կրնար այսպիսի մեծ մտածու-  
 թիւն մը գլուխ հանելու միայնակ եւ  
 ազբատութեամբ : Տեսաւ որ ուրիշի օգ-  
 նականութեանը պէտք էր դիմել . բայց  
 ձեռքը բացողը պատրաստ պիտի ըլ-  
 լայ մերժումն ալ լսելու : Այս իր միտ-  
 քը Նենովա յայտնեց , ետքը Ա եւե-  
 տիկ , յետոյ Աորդոկաներուն , Անգ-  
 ղիացուց , Ապանիացիներուն . իրենց նոր  
 աշխարհք մը կը խոստանար , եւ իբրև  
 հատուցումն՝ կը մերժուէր եւ ծիծաղի  
 նիւթ կ'ըլլար՝ ամենէն խենթ կանչուե-  
 լով : Ա անն զի շատերը կան որ ամէն  
 նոր բանի վրայ կը խնտան , եւ կը կար-  
 ծեն որ միայն մեր ծերերուն գիտցած ու  
 ըրած բաներն են աղէկ եւ ճշմարիտ :

Այնպէս Ապոլոմիոս , տեսաւ որ երեսը  
 նայող չկայ եւ ամենէն կ'արհամարհուի .  
 բայց բնաւ չվհատեցաւ ու միտքը չփո-  
 խեց , որ մեծ մարդկանց յատուկ բնու-  
 թիւնն է : Ա երջապէս աղաչեց պաղա-  
 տեցաւ , ու մէկ խաթուն մը միայն գրտ-  
 նուեցաւ որ իրեն ականջ կախէ . Ապա-  
 նիոյ Ազապելլա թագուհին :

Այսիկայ երեք նաւ տուաւ Ապոլոմիոս  
 սի որ 90 հոգի հետն առած 1492-ի օ-  
 գոստոսի 3-ին խարխիւր վերուց այնպիսի

աշխարհք մը փնտռելու՝ որուն ուր ըլ-  
 լալը ոչ ոք գիտէր , թէպէտ ինքը տա-  
 րակոյս չունէր գտնալու :

Ասեցին , մեծ ծովերու մէջ մտան  
 ցամաքն աչուրնէն կորսուեցաւ . երկըն-  
 քէն ու ջրէն զատ բան չէր երևնար .  
 անցան օրեր , անցան շաբաթներ , բայց  
 ակնկալեալ երկիրը չէր տեսնուէր : Այն  
 անեզր ալիքներուն վրայ փոթորիկն ու  
 խաղաղութիւնը , ներհակ ու յաջող  
 քամիները փոխնիփոխ իրարու կը յա-  
 ջորդեն . հետզհետէ առաջ կ'երթան  
 բայց ակնկալեալ ափունքը չտեսնուիր :  
 Ապոլոմիոս աչքը կողմնացուցին վրայ  
 բոլոր ուշը քամիին տուած , միշտ եր-  
 կինքը դիտելով , կը փափաքէր երկրի  
 եւ երկիր չէր երևնար . բայց իր հաս-  
 տատ համոզմունքն եւ յԱստուած վրս-  
 տահուութիւնը , որով ամէն դժուարին  
 գործերը կը դիւրանան , բնաւ չպակ-  
 սեցաւ իրմէ :

Ամանց կամանց սկսան լսուիլ Ապոլոմ.  
 պոսի ընկերներուն տրտունջները՝ նախ  
 ցած ձայնով , որ քանի գնաց բարձրա-  
 ցաւ . եւ ամէնքը միաբերան իրենց ա-  
 ռաջնորդին երեսն 'ի վեր պոռացին ոչ  
 կատարեալ խենթութիւն էր ըրածը , եւ  
 միայն զիրենք հայրենիքէն հեռու մեռ-  
 ցընելու համար ծովուն խորերը կը քը-  
 չէր , եւ թէ ձանձրացեր էին ու կ'ու-  
 ղէին ետ դառնալ :

Ահաւասիկ Ապոլոմիոս յետ այնչապ  
 աշխատութեանց , քննութեց , մտած-  
 մանց , տառապանաց , ահաւասիկ մինչ-  
 դեռ ձեռքով դրածի պէս գիտէ որ քիչ  
 ատենէն այս նոր երկիրը պիտի գտնէ  
 ահաւասիկ կարծես թէ բռնադատուած  
 է կորսընցընելու իր վաստակոյ պտուղն  
 ու Աւրոպա դառնալու , ուր որ զինքը  
 պիտի ծաղրէին ունեցած երազներուն  
 եւ իր ձեռք զարկած գործոյն օգը ելլե-  
 լուն համար : Արպիսի տազնապով նա-  
 լէ նաւ կը պտրտէր աղաչելով , համո-  
 զելով , սպառնալով : Ահաւասիկ վարձք կը  
 խոստանար , մէկալին պատիժ . ամէնուն  
 առջևը կը դնէր նոր երկիրն , եւ իրեն-  
 ձեռքովը գտնուելուն համար ժառան-  
 գելու փառքերնին ու այնչափ ժողո-

վորդներ՝ ի ճշմարիտ կրօնս դարձրնելու արդիւնքը : Այսպէս առ ժամն զիրենք հանդարտեցընելով, դարձեալ սկսաւ դիտել աստղերը, կողմնացոյցն ու հովերը . բայց երկիրը չէր տեսնուէր . ապստամբութեան և խռովութեան նորանոր ձայները կը բարձրանային, և խալացի դիւցազնը պէտք էր որ ետ դառնար անոնց սիրտը ստնելու համար :

Սերթ ընդ մերթ մեծ կայմին վրայ կ'ելլար դիտելու համար թէ հեռուէն բան մը կը տեսնուի . ստէպ ստէպ կը նայէր, բայց ջուր և օդ միայն էին . և երկիրը չէր տեսնուէր : Անգամ մը կարծեց որ հասեր է . ցրցուց նաւաստիններուն որոնք ուրախութիւններնէն իրենք զիրենք կորուսին . բայց ափսոս . ամպ մըն էր զոր արևը ցրուեց, և երկիրը չէր տեսնուէր :

Երկու ամսէ ՚ի վեր էր որ ծովուն վըրայ կը թափառէին, և վերջի ծանօթ կողմներն անյնեխէն ետև դեռ 2100 մղոն տեղ առաջ գացեր էին, և նոր բան մը չէին տեսած . ամենուն սիրտը կը թունար, ամէնքը յոյսերնին կը կըտրէին՝ բայ ՚ի Վոլոմպոսէն : Սերջապէս իր ընկերները հաստատութեամբ ոտք կոխեցին որ ալ առաջ չէրթան . և ինքն ալ անոնցմէ ձանձրանալով խոստացաւ որ եթէ երեք օրէն երկիրը չբռնեն՝ հայրենիք դառնան : Առջի օրը կ'անցնի, և երկիրը չերևար . երկրորդ օրուան գիշերը կը կոխէ, և դեռ երկիրը չերևար : Սակայն Վոլոմպոս դեռ կը յուսար գտնալու՝ վասն զի բան մը չէր հանդիպէր, որուն ինքը ուշ չգնէր : Վիտեց տեսաւ որ քամին առջինին պէս ուղիղ և հաւասար կերպով չէր փչէր . ուրեմն ասկէ հետևցուց որ իր ընթացքն արդէն զմը կար : Տեսաւ որ օտար ծառերու տերևներ ջրին վրայ կը ծփան, թռչուններ կ'երթան ու կու գան՝ անշուշտ իրենց բոյնը . և անոնց ձամբան դիտելով, թէպէտ երկիրը դեռ չէր երևար, բայց ինքն ամենեւին վստահ՝ ըստ նաւաստիններուն . Այս գիշեր ամենէր ալ սրտան կեցէր, և յետէ կ'ը խոստանամ որ արդարօրէն՝ ափոսնից պիտի տեսնէր :

Վաւաստինները վրան կը խնայային և կը սպառնային որ եթէ վաղը Սպանիա չգառնայ, զինքը ձկներուն պիտի ձգեն : Բայց օրը լուսցած չուսցած՝ մէյմ՝ ալ հորիզոնին վրայ աղօտ մթութիւն մը երևցաւ . ամէնքը միաբերան երէիբ, երէիբ սկսան պոռալ . ամէնքը Վոլոմպոսի ոտքն ինկան երկրպագութիւնը նեղ սկսան . բայց ինքը այնչափ փառաւորութեան մէջ առանց հպարտանալու կը յորդորէր որ Վարձրելոյն երկրպագեն, որ մեծ բաներու ձեռք զարնողներու լոյս և քաջութիւն կը շնորհէ :

Այսպէս 70 օր նաւարկելէն վերջը, հոկտեմբերի 12-ին նոր երկիրն ելան, ու գտան հոն այլազգի ծառեր, թռչուններ, չորքոտանիներ, շիկամորթ վայրենի մարդիկ՝, և անբաւ առատութիւն ոսկւոյ և արծաթոյ, որուն յարգը բնակիչները չճանչնալով, յօժար սրտիւ կը փոխանակէին ապակւոյ, հայելոյ, զանգակի և ուրիշ չնչին բաներու հետ որ եւրոպացիք կու տային : Վոլոմպոս հոն տեղի նորութիւններէն ու գանձերէն ժողովելով դարձաւ Սպանիա, ուր չարասիրտները կը կատակէին զինքը, բարեկամներն ալ մեռած սեպելով վրան կը իողձային . և մտածէ, պատանեակ, թէ ինչ յաղթանակաւ ընդունեցան զինքը իբրև նոր աշխարհքի մը արարիչ :

Բայց Սերթը կ'ըսէր որ ինչպէս շոքը ճարմնոյն երեւէն էր ինչ, ասանկ ալ չար նախանչը Բարի գործոց երեւէն : Ասոնք որ առաջ անհնար կը կարծէին նոր աշխարհքի մը գտնուիլը, հիմա որ Վոլոմպոս հնարաւոր ցրցուց, կ'ըսէին որ դիւրին բան մ'էր իրեն գիւտը և ով որ ըլլար կրնար յաջողցընել : Այլ իրօք ո՞ր

1 Գլխաւոր հինգ ցեղ կը բաժնուին մարդիկ . Ա. Եթովպացի կամ խափշիկ՝ Ափրիկոյ մէջ, սևա մորթ, ծնօտը ցցուած, չըթանց մեկը վար մեկալը վեր, քիթը տափակ, մազերն ալ խիտ, թուխ և գուռը : Բ. Մոլոլեան՝ Ասիոյ մէջ . մորթը ձիթա գոյն, մազը ցանցաւ, աչքը նեղ և ծուռ նայող, դեմքին գծագրութիւնը տափակ ու կտրտուած, և թուշերուն ոսկրը դուրս ելած : Գ. Կովկասային՝ ինչպէս մենք, մորթ սպիտակ վարդագոյն, գլուխ ձուածև ու բարեչափ, մազերը սևի ու դեղնի մէջ : Դ. Ամերիկեան՝ պղնձագոյն մորթով : Ե. Մալայեցի՝ թխամորթ, որ նոր հոլանտայի բնակիչներն են :

և իյէ բան հնարուելու որ ըլլայ, ամենուն զարմանք կու գայ թէ ինչու այսչափ ուշացաւ այդ գիւտը . աս բանս Վոլոմպոս իր հակառակորդներուն հետեւեալ առակովս բացատրեց :

( )ը մը որ սեղանի վրայ այս բաներուս վրայ կը խօսէին, Վոլոմպոս հակիթ մը առաւ ու ըսաւ . Ո՞վ կրնայ քեզի այս հասկիին ուղիղ կէցնել առանց տեղ մը կռննցնելու : Ըմէնքը ետեւէ ետեւ զանազան փորձեր ըրին, բայց մէկը չկրցաւ . և ըսին որ անկարելի էր ընելը : Ըն ատեն Վոլոմպոս ձեռք առաւ հակիթը, զարկաւ սեղանին վրայ ու գլուխը տափկեցընելով շիտակ կեցուց : Հացակիցները ձայներնին վերուցած ըսին . Ի՞նչպէս . արանկ . արեւ ալ գիտէի . ո՞վ չէր կրնար այդ վարդեփոռնիւնը ընել : Բայց Վոլոմպոս վրայ բերաւ թէ աղէկ է ըսածնիդ, բայց իմ ըրածս տեսնելնէդ վերջը . և թէ մէկն որ բան մը գրանայ նէ, ըսել չէ թէ անկարելի բան է և ուրիշները չեն կրնար գտնալ . հապառիլ որ կը մտածէ, կը քննէ և շատ ետեւէ կ'ըլլայ, կրնայ հասնիլ այն բանին որուն վրայ ուրիշները չ'մտածեցին ու փոյթ չըրին :

Իրեն վրայօք ուրիշ բան մ'ալ պատմեմ քեզի որպէս զի տեսնաս թէ հրահանգեալ մարդը որչափ վեր է տգէտեն : Վոլոմպոս երբ Ղամայիգա ելաւ, կղզեցիները զիպուածով մը իրեն հետ աւրուելով թշնամացան, և ալ չէին ուզէր ուտելիք բերել իրեն և ընկերներուն : Ըն յալիսի ընդարձակ ծովի մը վրայ, կղզւոյ մը մէջ, առանց պաշարի սովէն մեռնելու վտանգի մէջ էին նաւորդները, և ճար մը չկրնալով ընել, իրենք զիրենք կորսուած սեպեցին : Բայց Վոլոմպոսի հանձարը խալըսեց զիրենք :

Թէ որ դու ճրագի մը և անկէ լուսաւորուած պատկերի մը մէջտեղը ձեռքդ դնես, պատկերը մուծը կը մնայ, անանկ չէ : Ըն յսպէս ոչ երբ արեւուն ու երկրիս մէջ լուսինը մննէ, երկիրս շուքի մէջ կը մնայ : Ըն յս կ'ըսուի խաւարոն . և աստեղաբաշխք ճշգիւ գիտնալով լուսնին

և երկրիս ընթացքը, կը գուշակեն թէ որ ժամուն որ վայրկենին խաւարուն պիտի ըլլայ :

Վրիտափոր որ ամէն բան կը դիտէր, իմացաւ որ վաղը աս ժամուն խաւարումն պիտի հանդիպի . ինչ ըրաւ ուրեմն . վայրենիներուն գլխաւորաց երթալով թէ որ, ըսաւ, ուղածս չտայ իմ Ըստուածոյս պիտի աղաչեմ որ արեւը մեզիցնէ, և այս ժաման իրեն լուսնն և ջերմութենէն պիտի շրջուի :

Վայրենիները մտիկ չըրին իրեն ըսածին . բայց ինչ . երկրորդ օրը որ շեալ ժամուն յանկարծակի ցուրտը մուծը տիրեց . ալ գնա մտածէ կղզեցիներուն ահուգողը . ամէնքը խուռն բամուծեամբ վազեցին Վոլոմպոսի՝ ամէտեսակ ուտելիք առատ բերելով իր և աղաչելով որ ներէ և իր Ըստուած հաշտեցնէ : Յանձն առաւ Վոլոմպոս և երբ տեսաւ որ խաւարումը ըմբնալու վրայ է, ըսաւ իրենց որ Ըստուած հաշտուեցաւ, և արեւը դարձեալ առջին պէս պիտի տաքցնէ ու լուսաւորէ :

Վեռ ուրիշ անգամներ ալ նաւեց Վոլոմպոս նոր երկիրներ գտնելու . բայց մինչդեռ ինքը այն աշխատութեանց մէջ կը տառապէր, նախանձորդները կը մտածէին զինքը կործանելու, և անհամար քուծիւններով բռնադատեց Սպանիոյ թագուհին որ զինքը դատապարտէ, և մարդ խրկեցին ետեւն զինքը բռնեն ու բանտեն : Ինչ տեսարան, ո՞վ պատանեակ : Վրիտափոր շղթայի զարնուեցաւ և իբրև ոճրագո մը անցաւ այն ծովերէն որոնք քիչ ուղի իր հոյակապ յաղթանակները սօսեր էին : Երբոր ես պատմութեայս մասս կարգացի, սիրաս ելլելէն ըսկսայ որ այնպիսի մեծ մարդը աստանարժանութեամբ մեռեր է : Եւ սկսայ ինքը Ըմբրիկան Եւրոպայի յաշտելով և հոն մեր Վրիկին խաչը տնելով, պատրաստեր էր այն աշխարհքը որուն քաղաքականութեան, կրօնից գիտութեան բարիքը :

Վոլոմպոս Սպանիա դառնալով դարացուց ինքզինքը իր վրայ եղած

բաստանութիւններէն . բայց իրեն ե-  
 դած խոստմանը չհասաւ իր արդեանցը  
 փոխարէն . այնչափ որ 1506<sup>ին</sup> մայիսի  
 20<sup>ին</sup> մեռաւ աղքատութեամբ , և ուզեց  
 որ շղթաներն ալ գերեզմանին մէջ հե-  
 տը դնեն , 'ի վկայութիւն ապերախտու .

Թեան մարդկան , և մեզի սորվեցընելու  
 համար որ մեծամեծ գործոց վարձքը  
 պէտք չէ ուրիշներէն սպասել , այլ մեր  
 խղճէն ու Լ'ստուծմէ :

Կր շարունակուի :

## Կ Ա Ն Թ Ե Ղ Գ Ի Շ Ե Ր Ի

Վրուն ընդ արթունս 'ի նիրհ թեթև՝ յանկողնոյդ  
 Չէ՞ քոյ տեսեալ զանկայծ լապտեր շիջանուտ ,  
 Որ նըւաղեալ տակաւ ընդ մնայլ ըստուերին ,  
 Օյարկ սենեկիդ պատէ 'ի սուգ խաւարին ,  
 Իբր հուսկ ողջոյնք ականողեաց մահաբուն .  
 Երբ 'ի ճաճանչ յետին փայլիցն երերուն ,  
 Ղեմեալ ճօճին հանդերձքդ 'ի կախ աստ անդ ցիր .  
 Իբրև զուրու ըստ տապանին խուսեալ դիր :  
 Լնդ միտք թափառ ընդ պըտուտից ալս անբաւ ,  
 Ո՛չ լար 'ի ձեռն ոչ ջահ՝ գընայ դիմագրաւ ,  
 Խորք անըսպառ , նըսեմ խորհուրդ գերագոյ ,  
 Ուր կանն 'ի շփոթ գաղտնիք մահուն խուզելոյ :  
 Լնդ մենաւոր պարտասելում առ խընդիր  
 Երբ պատատին ոտքն 'ի կըտաւ մահակիր ,  
 Խօսի 'ի սիրտ . Լսպէս կենացս 'ի զըրաւ ,  
 Օերդ լոյսդ աղօտ՝ պասքով ձիթոյն կայ ծարաւ ,  
 Լն դոյզն ինչ ժամն օր մի արկցուք մեք հայցուած .  
 Լսլ անարդիւն անդ ուխտք լիցին մահացուաց ,  
 Օի անյապաղ խաւարեսցի մեզ գիշեր :  
 Իբր իժ անձկով բերեալ 'ի հաւ ողբանուէր՝  
 Կորզէ զաւուրս մեր մեծավիհ գերեզման .  
 Ոտք կից ամփոփ , ձեռք սեղմ կողից ընդ երկայն ,  
 Իբր այն զինեւ թաւալազրոր հոսի հող ,  
 Որպէս բացուստ գնայուն տապան սեւաքող .  
 Եւ յամր հընչէն տաղք տըրտմախառն աղօթից ,  
 Չայն առ դազաղն արկեալ . Ի իցիս դու տուն ինձ .  
 Եւ առ մոռաց . Բըրեա զմահիճն 'ի խոր դեռ ,  
 Օի խըզեսցի բնաւ աշխարհի շողկապ յեռ :  
 Օի թէ այդրէն 'ի կեանս առնեմ վերադարձ ,  
 Իբր ոք օտար ումպէտ տաղտուկ թըւեցայց :  
 Պակասելոցն յաչաց՝ բառնի յիշատակ ,  
 Եւ ըզթափուր տեղին 'ի կշիռ լընուն այլք :